

նուռական օրէնքները թարգմանած է հայերէնի , որոնք անտիպ կը մը-
նան ցարդ (1) :

Անցեալ տարի բարեբախտութիւնն ունենալով այցելել Վենետիկի
Միսիթարեանց վանքը , առաջին գործո եղաւ Միսիթարեանց ճռիս Մա-
տենադարանին Թիւ 101 , Բ , դ ձեռագրէն օրինակի Ներսիսի Լամբրո-
նացւոյ վերոգրեալ զինուռական օրէնքներու թարգմանութիւնը , մաս-
նաւոր թոյլտուութեամբ ողբացեալ հ . Դ . Ալիշանի , որ այն ժամանակ
մատենադարանապետի պաշտօնն ալ կը վարէր . բայց այսօր դաշտէ է
հանգչելու Զամչեաններու եւ ինձիճեաններու քով : — Հանդի՛ստ սուրբ ոս-
կերացդ , ո՞ աննման Նահապետ , որ թրթուացուցիր մեր ամենուս սիրտը ...

Յիշեալ ձեռագրին մէջ զինուռական օրէնքները կը բռնեն եր-
25 — 26 եւ 46 — 52 . իսկ եր . 1 — 24 եւ 27 — 45 են նոյն Լամբրոնա-
ցւոյ թարգմանած քաղաքային օրէնքները : Զեռագրին մնացեալ մասերն
են՝ 1) Մարգակազմութիւն , 2) Պատմութիւն Նեռին եւ 3) Տօմար :

Լամբրոնացին իր թարգմանած ուրիշ մէկ Օրինաց գրքին մէջ կը-
սէ . « Զայս ծայրաքաղ օրինագրու թիւնքս , Ներսէս տառապեալ եպիսկո-
սպոս Տարսոնի , թարգմանեցի ՚ի ծերացեալ հելլենացի մատենէ , ՚ի
« թվ . Ոիե (= 1196) , ՚ի նորաշէն ամրոցն Լուլուայ » : Իսկ Զինուռա-
կան օրինագրքի մը վերջն ալ կաւելցունէ . « Ներսէս տառապեալ թարգ-
մանիչ եւ օրինադրիչ զինուռական սահմանագրութեանն , զգուշա-
ցուցանեմ սովաւ զզօրս » (2) :

Կ. Յ. ԲԱՍՄԱՉԵԱՆ



ՂԵՒՈՒԴ ԱԼԻՇԱՆԻ ՄԱՀԸ

(Յիշատակին)

Ողբացէ՛ք դուք , Հայոց լերինք .
Ողբա՛ եւ դու . իմ հայրենիք ,
Ո՞ւր ձեր որդին ա՛յն բազմաշխատ ,
Որ բարբառէր գրչով ազատ :
Ո՞ւր մեղուածան ա՛յն Ալիշան՝
Կ'երգէր « շուշան գեղ Շաւարշան »
Եւ « աշխարհի Հայոց Գարուն »՝
Թղթի դաշտը ցօղած արիւն : . . .

(1) Տե՛ս իմ Le Droit arménien , եր . 6 եւ « Բանասէր » 1901 , եր .
68 : — (2) Հմմտ . « Ախուան » , եր . 91 , ծանօթ . 7 եւ 8 :

Ո՞ւր է ծերուկ ա'յն Եահապետ ,
Որ արցունքը դարձնելով զետ ,
Իր հայրենեաց անտէր , խաւար
Աւերակաց վրայ կ'ողբար . . .
Ո՛հ , մարեցաւ ա'յն վեհ գրիչ ,
Որ զգացմամբ տըպաւորիչ ,
Ոգեւորուած անհուն խանդով ,
Կորովամիտ եւ եռանդով
Հրաշակերտեց ե'ւ «Սիսական»
Ե'ւ «Այրարատ» , «Շիրակ» , «Սիսուան» ,
Ե'ւ «Հայրենեաց Յուշիկք Հայոց» ,
Ե'ւ այլ անթիւ զլուխ զործոց . . .

* * *

Մահուան լուրը կայծակի պէս
Վենետիկից տխո՛ւր հնչեց .
Սիրտս լացեց շա'տ խորապէս ,
Ողջ մարմինս քրտինք պատեց .
Ա'խ , ո՞վ պէտք է անուշ հնչէ
Հայրենիքի երդ բոյրերից ,
Եւ ո՞վ պէտք է ձայնով կանչէ
Հայ «պլպիւլին Աւարայրից» . . .

* * *

Դու մեռա'ծ չես . քո վաստակներ
Շա'տ կը խօսեն մէջ պատմութեան ,
Իբրեւ սիրուն գրաւականներ
Քո պանծալի անմահութեան .
Անմահութեան , որ անդադրում
ՈՒԹԱՆԱՍՈՒՆ ՏԱՐԻՆԵՐՈՒՄ
Կեանքդ նուէր բերիր ազգիդ .
Հանդի՛ստ յոգնած ոսկըներիդ . . .

Շուլաւէր .

ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԵԱՆ

~~~~~